ՀԱՍՑԷ — ՃԷՊԷԼ ՆԷՀԸՐ
ՓՈՂՈՑ. ՓՈՍԹԱՐԿՂ ԹԻՒ 382
ՀԱԼԷՊ, ՍՈՒՐԻԱ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՏՆՕՐԷՆ
ՏՈՔԹ. Խ. ՊՕՂՈՍԵԱՆ

ԵՓՐԱՏ
ՕՐԱԹԵՐԹ

يراد
جريدة يومية سياسية ارمنية
المدير المسئول الطبيب خ بوغوصيان
العنوان — حلب — شارع جبل النهر
ص البريد ٣٨٢

ՈՒՐԲԱԹ 15 ՄԱՐՏ 1946 ԹԻՒ — 2580 ՁԵՌՔԷ՝ ՀԱՏԸ 10 Ս. Դ. ١٩٤٦ آذار ١٥ الجمعة السنة ١٩ العدد ٢٥٨٠

ՈՎԵՏ ԿԵԴՐՈՆԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԻՆ ՎՐԱՅ

ԼՈՆՏՈՆ.— Ըստ Ռէօյթէրի, Իրանի թրքական մաններուն վրայ Սովետական կեդրոնացումներ ն կը կարծուի որ առանց արեւմտահեղութեան ուտեհ» կուսակցութիւնը պիտի ստանձնէ իշխա- թիւնը՝ Իրանի մէջ։

ՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ԻՆՔԶԻՆՔԸ ԼՈՒԾԵՑ

ԼՈՆՏՈՆ.— Թէհրանէն առնուած լուրի մը հա- ձայն երէկ առաւօտ Իրան. խորհրդարանը գումա- ց գաղտնի նիստ մը։ Վարչապետ Կավամ Սալթա- ի կողմէ Մոսկուայի առաքելութեան մասին տըր- ծ բացատրութիւնները լսելէ և ընթացիկ գործերը րելու համար 4 հոգինոց խորհուրդ մը ընտրելէ ոյ ինքզինքը լուծեալ հռչակեց։

ՍՈՎԵՏ 70 ՀԱԶԱՐ ՆՈՐ ՈՒԺԵՐ ՄՏԱՆ ԻՐԱՆ

ԼՈՆՏՈՆ.— Թէհրանէն ուշ ատեն ստացուած լու- րու համաձայն սովետական հետեւակ ու ձիաւոր —70հազար նոր ուժեր մտած են Իրան։

ՑՈՅՑԵՐ ԹԷՀՐԱՆԻ ՄԷՋ

ԹԷՀՐԱՆ.— Ձախակողմեան բազմահազար անձեր յցեր կատարեցին երէկ խորհրդարանի առջեւ և ա- անցան Արդարադատութեան պալատին առջեւ։ իրաւորուեցան բազմաթիւ նախարարներ։ Ցուցա- րները սպաննեցին Թաարատին, որ ծանօթ է «Թու- հ»ի դէմ իր ատելութիւնով։ Անոնք պահանջեցին նդակահարումը «Էղտամ» թերթի խմբագիրին։

«ՎԱՖՏ» ԿԸ ՃՇԴԷ ԻՐ ԴԻՐՔԸ

ԳԱՀԻՐԷ.—«Վաֆտ»կուսակցութիւնըՄեծՊետութեա- նց դեսպաններուն յանձնեց գեկուցագիրներ, յայտա- րարելով որ պիտի չընդունուի Անգլիոյ և վարչապետ տքի Փաշայի միջեւ կայանալիք ոեէ համաձայնու- թիւն, որ պիտի չապահովէր Եգիպտոսի կատարեալ վերջնական պարպումը, Նեղոսի Հովիտին միու- թիւնը և Սուտանին Եգիպտոսի կցումը։ Հակառակ շաւային «Վաֆտ» պիտի դիմէ Ապահովութեան րհուրդին։

ԵՐԵՔՆԵՐՈՒ ԺՈՂՈ՞Վ

ԼՈՆՏՈՆ.— Արտ. Գործոց նախարար Պ. Պեվին յտնեց որ Նիւ Եօրքի մէջ Մարտ 25ին կայանալիք ղովէն առաջ Երեք Մեծերու ժողովի մը մասին շըր- ն ընող զրոյցէն ինք լուր չունի։

ԱԼԷՔՍԱՆՏՐԷԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ

ԳՈՅԱՑԱ՞Ծ Է

Ըստ Տեղական Արաբ մամուլին, Նուրի Սաիտ շա, Անգարայէն վերադարձին Դամասկոս հանդի- ած ու յայտնած է թէ, Թուրք կառավարութիւնը մաձայնած է Ալեքսանտրէթի նաւահանգիստը ա- տօրէն բանալու Սուրիոյ առեւտուրին առջեւ, թէ՝ ն պիտի հիմնուի ԹուրքեւՍուրիական թրանզիթի և ճառականութեան ընկերութիւն մը և թէ՝ Սու- րիական պատուիրակութիւն մը պէտք է երթայ Ան- րա, բանակցելու համար մանրամասնութեանց րջ։

ՖԱՐԷՍ ՊԷՅ ԷԼ ԽՈՒՐԻԻ ՃԱՌԸ

ԼՈՆՏՈՆ.— Սուրիոյ պատուիրակութեան նախա- հ Ֆարէս Պէյ Խուրի, Սուրիայէն ու Լիբանանէն գլօֆրանսական ուժերու քաշուելուն շուրջ Փարի- ի մէջ կայացած վերջին հասկացողութեան մասին ռ մը խօսելով, ըսաւ թէ՝ երբ անգլիացիք, աւելի ունենալով կրնան 30 Յունիսին Լիբանանէն քաշ- ուիլ, ինչ պատճառ կայ որ ֆրանսացիք տարի մը ելի մնան հոն։ Անիկա զիտել տուաւ որ եթէ ֆը- անսացիք չելլեն շուտով, անգլիացիք ալ կը մնան։ Մենք կրնանք պահել երկրին կարգ-կանոնը. Ֆը- անսայի պաշտպանութեան պէտք չունինք» ըսել է ոյ յայտնեց որ Անգլիացիներուն Ֆրանսացի- րէն առաջ քաշուիլը՝ կրնայ սուրիական և ֆրանսա- ն ուժերու միջեւ անկարգութեանց տեղի տալ։

ԿԱՐՄԻՐ ԲԱՆԱԿԸ ԿԸ ՔԱԼԷ ԴԷՊԻ ԻՐԱՆԻ ՆԵՐՍԸ

ԼՈՆՏՈՆ.— Արտ. Գործոց նախարարութեան ստացած հաղորդագրութեան մը համաձայն Սովետական ստուար ուժեր կը քալեն դէպի հարաւային Թէհրան և հարաւային Իրան։ Ամերիկայի Արտ. Գործ. նախարարութիւնն ալ լուր առած է որ Սովետ ուժեր Թաւրիզէն անցած են ուղղուելով դէպի Իրանի արեւմտեան սահմանը։

Լուսաբանութիւններ պահանջուած են սովետ ուժերու այս նոր շարժումին մասին։ Վաշինկթընի մէջ կը կարծուի որ, եթէ լուրը իրաւ է, ամերիկեան իշխանութիւնները լուռ պիտի չըմնան։ Գալով Բրիտ. Իշխանութեանց, անոնք ի վիճակի չեն դեռ հաստատելու կամ հերքելու լուրը։ Այնպէս կ՚ենթադրուի որ սովետական այս շարժումները, զուգադիպելով Իրանի խորհրդարանի լուծման, աւելի ներքին դրդապատճառ ունին քան արտաքին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԵՐՈՒՍԱՂԷՄ.— Հրեայ վկաներէն յետոյ, Պաղեստինի քննիչ յանձնախումբը լսեց Արաբ վկայ Ճէմալ էլ Հիւսէյնին։ Ան մերժեց ընդունիլ Պաղեստինի ապագայի մասին որոշում մը տալու իրաւասութիւնը՝ քննիչ յանձնախումբին, որուն առջեւ, սակայն, պարզեց իր տեսակէտը՝ որ է.— Առաջին՝ Պաղեստինի մէջ Հրեայ Պետութիւն մը հիմնելու ծրագիրը լքել։ Երկրորդ՝ վերցնել բրիտ. հոգատարութիւնը և անկախութիւն տալ երկրին։ Երրորդ՝ արգիլել հրեաներու և ոչ իսլամներու հող ծախելը։

Ուրիշ առիթով մը Ճէմալ էլ Հիւսէյնի յայտնեց թէ Հաճ Ամին էլ Հիւսէյնի կը մնայ միշտ Պաղեստինի Մեծ Մուֆթին, որ Գերմանիա փախաւ ոչ թէ Հիթլերին գործակցելու, այլ պրծելու համար անգլիացիներուն ձեռքէն։

ԵՐՈՒՍԱՂԷՄ.— Տօքթ. Վակնէր թելադրեց որ Պաղեստինի մէջ հիմնուի հրեայ և արաբ զուգակից պետութիւն մը։

ՊԷՅՐՈՒԹ.— Կոմս Օսթրորոկ, Փարիզ մեկնեցաւ երէկ Լիբանանի կառավարութեան և Ֆրանսայի պատուիրակ Ջօր. Պէյնէին հաղորդելէ յետոյ Փարիզի բանակցութեանց արդիւնքը։

ՊԷՅՐՈՒԹ.— Ամսոյս 22ին «Տիքսիթ» մարտանաւով, Ջօր. Լարմինա պիտի հասնի Պէյրութ, ընկերակցութեամբ 45 սպաներու, որոնք պիտի հսկեն պարպումի գործողութեանց։ Մարտանաւը իր հետ պիտի տանի իրենց սպաներով միասին 1000 սենեկալցի զինուորներ։

ԳԱՀԻՐԷ.— Երկու ռումբեր երեւան հանուեցան Ալուանի ժէզուիթ քոլէճին մէջ։

ՆԻՒ ԵՕՐՔ.— Ապահովութեան Խորհուրդը, փոխանակ Մարտ 21ի, 25ին պիտի գումարուի Նիւ Եօրքի մէջ։ Այս յետաձգումի պատճառը Եւրոպայի մէջ տիրող գէշ օդն է։

ԲՐԱԿԱ.— Չեխ կառավարութիւնը հերքեց չեխոսլովաքական սահմաններուն գոցուած ըլլալուն լուրը։

ՎԱՇԻՆԿԹԸՆ.— Միացեալ Նահանգներ, տակաւին որոշ գաղափար մը կազմած չըլլալնուն Մարաջախտ Թիթոյի գլխաւորած իշխանութեան մասին, ընթացք չտուաւ դեսպաններ փոխանակելու Եուկոսլաւ կառավարութեան առաջարկին։

ՓԱՐԻԶ.— Արտաքին Գործոց նախարար Պ. Պիտօ, Բրիտանիոյ և Միաց. Նահանգներուն նոր յուշագիր մը տուաւ Սպանիոյ հարցը Ապահովութեան Խորհուրդին տանելու իր նախորդ առաջարկին վրայ նոր լուսաբանութիւն տալով։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱԲ մամուլի համաձայն ֆրանսացի 75 զինուորներ արդէն իսկ մեկնած են Հալէպէն։ Կը կարծուի թէ ասիկա սկիզբն է ֆրանս. ուժերու կողմէ քաղաքին պարպումին։ Անգլ. ուժերու մեկնումն ալ զգալի է, այնպէս որ կարգ մը զօրանոցներ և բնակարաններ պարպուած են։ Պարպումի գործողութեանց հետեւանքով, բանակի պարէնաւորման եւայլն յանձնառութեան յատուկ պայմանագրութիւններ լուծարքի ենթարկուած են։

ՔԱՆԻ մը օրէ ի վեր Տէր Զօրի և Բալմիրի (Թըտմոր) օդակայաններուն վրայ կը ծածանի Սուրիական Դրօշը, ֆրանսացիք հեռացած ըլլալով այդ կայաններէն։

ՀԱԼԷՊԻ քաղաքապետութեան պիւտճէն, որ 6 միլիոն ս. ոսկի նախատեսուած էր, վաւերացուեցաւ Հանրապետութեան Վսեմ. Նախագահին կողմէ։

ՊԱՂԵՍՏԻՆԻ անգլօամերիկեան քննիչ յանձնախումբին հինգ անդամները, ամսոյս 16ին Դամասկոս պիտի գան լսելու համար Սուրիոյ քաղաքագէտներուն տեսակէտը։ Յանձնախումբը, ապա, Լիբանան պիտի մեկնի՝ նոյն նպատակով։

ՍՈՒՐԻՈՅ Լոնտոնի պատուիրակութեան նախագահ Ֆարէս պէյ Խուրի կը հեռագրէ, թէ՝ մօտ օրէն, հաւանաբար Չորեքշաբթի օր, պիտի վերադառնայ Դամասկոս։

ՀԱՆՐԱՅԻՆ բարոյականը բարձր պահելու առաջադրութեամբ, քաղաքին կեդրոնը գտնուող հանրատուները՝ քաղաքէն դուրս վայր մը հաստատելու ծրագիրը մշակուելու վրայ է Մոհաֆըզութեան կողմէ։ Քաղաքապետարանը նոր շէնքեր կառուցանել պիտի տայ նուազագրգով։

◆ ◆ ◆

ՄՈՍԿՈՒԱ.— Սովետ Միութիւնը իմացուց որ ժամանակը եկած է Ֆրանքոյի իշխանութեան հաշուեյարդարը կատարելու, «Հիթլէր և Մուսոլինի անհետացան, պէտք է անհետանայ նաև անոնց գործակից Ֆրանքօն» կ՚ըսէ Մոսկուայի ձայնասփիւռին խօսնակը։

ՍՕՖԻԱ.— Պուլկար կառավարութիւնը հերքեց Յունաստանի սահմանագլխին վրայ 12 զօրաբաժին Պուլկար զինուոր համախմբուած ըլլալուն լուրը։ «Պուլկար ամբողջ բանակը 12 զօրաբաժին չունի» կ՚ըսէ պաշտօնական հաղորդագրութիւնը և կը յայտնէ թէ ամէն ինչ բնական է պուլկարեւյոյն սահմաններուն վրայ։

ՎԱՇԻՆԿԹԸՆ.— Պ. Պրնզ ընդունեցաւ Սովետ Դեսպան Պ. Նովիքովը։

ԼՈՆՏՈՆ.— Բրիտ. նաւատորմը դէպի Ճիպրալթար մեկնեցաւ։

ՍԹՕՔՀՈԼՄ.— Նաւահանգիստի բանուորները ո՛չ կը պարպեն և ոչ ալ կը բեռնաւորեն Սպանիայէն եկած կամ հոն մեկնելիք նաւերը։

ՊՈՒՏԱՓԷՇԹ.— Հսկայ կամուրջի մը՝ որ քանդուած էր գերմաններու կողմէ, վերաշինուած ըլլալով, Կարմիր և Հունգար բանակներու բարձրաստիճան զինուորականները ներկայ եղան բացումին։

ԼՈՆՏՈՆ.— Վարչապետ Աթլի, ժողովին մէջ յայտարարեց որ Աշխատաւորական կառավարութիւնը լուր չունէր Չըրչիլի ճառին բովանդակութենէն։

ՊԱԹԱՎԻԱ.— Սուլթան Շահրիր կազմեց իր դահլիճը։ Հոլանտայի հետ բանակցութիւններ սկսին թերեւս մինչեւ 48 ժամէն։ Բաշուեւու վրայ եղող անգլ. երկու զօրասիւներու վրայ յարձակում գործուեցաւ, բայց օդանաւերու հսկողութեան տակ անոնք շարունակեցին իրենց ճամբան։

ԱԹԷՆՔ.— Ելմտական նախարար Միլոնաս հրաժարեցաւ, հրաժարող նախարարներուն թիւը հասցնելով 10ի։

ՀՌՈՄ.— Իտալական խորհրդարանական ընտրութիւնները պիտի կատարուին Յունիս 2ին։ Անկէ յետոյ ան պիտի որոշէ Իտալիոյ ընդգրկելիք նոր վարչաձեւը Հանրապետութի՞ւն թէ թագաւորութիւն։

ԼՈՆՏՈՆ.— Պ. Պեվին [illegible] 70 աշխատաւորական երեսփոխանները՝ որոնք Յունաստանի ընտրութեանց յետաձգումին կողմնակից են։

ՊՐԻՒՔՍԷԼ.— Պ. Սպաք յաջողեցաւ կազմել Պելճ. դահլիճը, որ Փետր. 17էն ի վեր լուծուած կը մնար։

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ի՞ՆՉ Կ'ԱՆՑՆԻ ԿԸ ԴԱՌՆԱՅ

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՇՈՒՐՋ

Երեք մեծագոյն Պետութեանց Արտաքին Գործոց Նախարարներուն Մոսկուայի մէջ գումարած խորհրդաժողովին մէջ, Պ. Կրոզայի Վարչապետութեամբ Ռումանիոյ և Պ. Կորկիեվի Վարչապետութեամբ Պուլկարիոյ կառավարութիւններուն Միաց. Նահանգներու և Անգլիոյ կողմէ ճանաչումը ապահովելու համար, որոշուած էր ընդլայնել զայն՝ Յաղթանակէն անմիջապէս ետքը այդ երկիրներու մէջ կազմուած Դաշինքները, անոնց մէջ առնելով ընդդիմադիր տարրեր։

Ռումանիոյ կառավարութիւնը, անմիջապէս ընդառաջելով Մեծերու առաջարկին, կատարեց ընդլայնումը և ապահովեց Միացեալ Նահանգաց ճանաչումը. շնորհիւ իրատեսութեան ռումէն ընդդիմադիրներու, որոնք կրցան յստակօրէն տեսնել ու գնահատել կացութիւնը, և՛ քայլ յարմարցնել անոր՝ ի շահ իրենց երկրին։

Սակայն Պուլկարիոյ մէջ, հակառակ Կորկիեվի կառավարութեան պատրաստակամութեան և Սովետ Միութեան Արտաքին Փոխ-Գործավար Պ. Վիշինսքիի միջամտութեան ու թելադրութիւններուն, Պուլկար ընդդիմադիրները մնացին անդրդուելի։ Անոնք կը պահանջեն նախ Խորհրդարանը լուծել, ընդհանուր ընտրութիւններ կատարել և ապա կազմել դաշինքը, որուն պիտի մասնակցին իրենք։ Պուլկար ընդդիմադիրներու այս պահանջը, սակայն, համապատասխան չէ Մոսկուայի որոշումին, որուն համաձայն Պուլկար կառավարութիւնը պիտի ընդունէր և ընդունեցաւ ալ 2 ընդդիմադիր նախարարներուն մուտքը՝ Պ. Կորկիեվի դաշինքէն ներս, առանց անցեալ տարի ընտրուած խորհրդարանի լուծումին կամ երեսփոխանական նոր ընտրութեանց կարիքը պայման դնելու։ Ուրեմն, եթէ ընդդիմադիրներ կը յամառին իրենց 2 ներկայացուցիչները դաշինքին տալու, պատասխանատուն Վարչապետ Կորկիեվի կառավարութիւնը չէ։

Վերոյիշեալ պատճառով Պուլկար դաշինքի ընդլայնումը կատարուած չըլլալով, Միաց. Նահանգներ յուշագիր մը տուին Պուլկարիոյ, մէկ պատճէնը ղրկելով Մոսկուայի։ Մոսկուա, ամսոյս 7ին, իր Վաշինկթընի դեսպանին միջոցով յանձնուած յուշագրով մը պատասխանեց Միացեալ Նահանգներուն, յայտնելով որ Ամերիկայի յառաջ քշել ուզած ձեւը՝ դէմ է Մոսկուայի որոշումին և մասնաւորաբար ծանրանալով Սոֆիայի ամերիկեան դեսպան Պ. Պարնզի գործունէութեան վրայ, որ կը ձգտի ընդդիմադիրները քաջալերելով Մոսկուայի որոշումները ջուրը ձգելու։ Ամերիկա, Մոսկուայի այս յուշագրին ևս պատասխանեց քանի մը օր առաջ, յայտնելով որ Ամերիկա, երբե՛ք մտքէն անցուցած չէ Մոսկուայի որոշումին դէմ գործել և պաշտպանեց իր Սոֆիայի դեսպանը՝ անոր վերագրելով համերաշխասիրութեան քարոզիչի դերը։ Այս յուշագրավէճին մէջ Անգլիա, ինչպէս միշտ, թեր է Ամերիկայի։ Այսօրուան լուր մը կը հաղորդէ որ Վաշինկթընի Սովետ Դեսպան Պ. Նովիքով, նոր տեսակցութիւն մը ունեցած է Միացեալ Նահանգներու Արտ. Գործոց Նախարար Պ. Պըրնզի հետ։ Յուշագրի փոխանակութեան շարունակութիւ՞ն է այդ տեսակցութիւնը, թէ Պուլկար կառավարութիւնը՝ Ամերիկայի և Անգլիոյ ճանչցնել տալու լուծման եղանակին ցուցմունքը կամ այլ բան։ Գալիք օրերը պիտի հասկցնեն մեզի ատիկա։

Սովետ և Ամերիկեան այս վէճին հետ հաւանաբար կապ ունի այն լուրը թէ Պուլկարիա 12 զօրաբաժին զօրք կեդրոնացուցած է Յունաստանի սահմանին վրայ։ Այս լուրը, սակայն, «Օդային գունտ» մըն է, որովհետեւ ամբողջ Պուլկար Բանակը այնքան զօրաբաժին չունի, ինչպէս կ'ըսէր Պուլկար կառավարութեան հերքումը։

ՎԵՀ. ՀԱՅՐԱՊԵՏԸ

ԿԸ ԳՆԱՀԱՏԷ ՀԱԼԷՊԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Առաջնորդ Գեր. Զարեհ Վրդ. Պէյրութ մեկնեցաւ Վեհափառ Հայրապետին յանձնելու «Ս. Հայաստանի կօշիկի գործարան»ին ի նպաստ Հալէպի և շրջակայից մէջ կատարուած հանգանակութեան գումարին առաջին 80,000 Ս. Ոսկինոց Չէք մը։ Հանգանակութեան ընդհանուր գումարը հասած է 90511½ Ս. Ո.ի։

Վեհ. Հայրապետը՝ Պէյրութի Կեդր. Վարչութեան ժողովին մէջ՝ գնահատած է Հալէպի և շրջակայից Հայութեան հայրենասիրութիւնն ու զոհաբերութեան ոգին։

ՊԱՐՍԱՏԻԿԷՆ

ԱՄՈՆՔ ԻՆՉՈՒ ՊԻՏԻ ԵՐԹԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

(Բ.)

Ա. Շաքլեան.— Նախ՝ «Աղաները ու՞ր են, ես ալ հո՛ն եմ» ըսելու եւ յետոյ՝ իր անտիպները Պետհրատի միջոցաւ հրատարակել տալու համար։ Մանչու երակի մըն ալ հանդիպի՝ էհլէն վէ սէհլէն...

Անդրանիկ Ծառուկեան.— Օջախին խնկարկելէ փրկուելու յոյսով։

Ս. Սիմոնեան.— Ակադեմիկոս Մանուկ Աբեղեանի պարապ մնացած աթոռին աչք տնկած ըլլալուն համար։

Պետրոս Զարգեւ.— Երեւանի Վանեցի ոսկերիչները սնանկացընելու դիտաւորութեամբ և մասամբ նորին։

Ս. Եափուճեան.— Թէօլէօլ օղլու էօյքէթմէն Մինասին երեսը չտեսնելու և Շահան Շահնուրը Հայաստանեան բուժարան մը փոխադրել տալու առաջադրութեամբ...

Ն. Յովհաննէսեան.— Նաթանեանէն ետ չմնալու և Սուրիահայ Գրողները Հայաստանցիներուն ներկայացնելու առաքելութեամբ...

Արամ Արման.— Թէքէեանէն ազատուելով, Տէրեանի ազդեցութեան տակ իյնալու համար...

Ս. Ալաճաճեան.— «Զէյթունէն միայն հերոս չէ՛, բանաստեղծ ալ կ'ելլէ եղեր» ըսել տալու համար։

Պերճ Սապպաղեան.— Որպէս Սովետ Հիւպատոսարանի արաբերէնի թարգման Հալէպ վերադառնալու համար...

Ա. Նաճարեան.— Իր պարբերաթերթին «ԴԷՊԻ ԵՐԿԻՐ» անունը արդարացնելու մտօք...

Ս. Փանոսեան.— Քննելու համար թէ Հայաստանի շնիկներն ալ լալու ընդունակութիւն ունի՞ն... (Տե՛ս «Լացը», Նայիրի)։

Զ. Մելքոնեան.— Որպէսզի արտասահման նստած, Հայաստանի բանաստեղծներուն նմանելու ճիգէն ազատի։

Յ. Բէշիշեան.— «Յախսարիկ» հերոսուհիին խօսքը փոխ առնելով ըսելու համար. «Ո՜վ Հայաստան, դուն քչիկ մը՝ իմս էիր, ես քչիկ մը՝ քու՛կդ էի»։

Ա. Եափուճեան.— Քաղաքական բնոյթով յօդուածները բանաստեղծականօրէն տալու արուեստը սորվեցնելու համար...

Նաշա.— «Խորհրդային Հայաստան» թերթին օտար լեզուներէ թարգմանութեանց իբրև «Մաչա» ծառայելու համար։

Մէն-Պաշ.— Տիգրանակերտի ձմերուկին գովքը հիւսելու առաջադրութեամբ...

Արամ-Գիտակից.— Վարդապետ ձեռնադրուելու համար...

ԴԱՒԻԹ

ԹՌՈՒՑԻԿ ՆՕԹԵՐ

ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄԸ ՆԵՐԳԱՂԹԻ ՀԱՆԴԷՊ

(Սեփ. Թղթակցութիւն)

ՄՈՒՄՊՈՒՃԻ ՄԷՋ

Փետր. 26ին կէսօրէ վերջ ժամը 3ին կը մեկնինք Պապ, Մումպուճ, ու Ճարապլուս։ Պապի հինգ Հայ ընտանիքները Հալէպի մէջ արձանագրուած ըլլալուն, կ'արշաւենք դէպի Մումպուճ, ուր մեզ կը դիմաւորեն դեղագործ Պ. Աստուր Ֆերմանեան և ուրիշներ։ Կ'երթանք Տօքթ. Գ. Երէցեանի բնակարանը։ Կը յայտնենք մեր այցելութեան նպատակը։ Կուգան Մուխթարը և նախկին Թաղական աղաները։ Կ'ուզենք անմիջապէս արձանագրութեան սկսիլ. բայց գիշերն ուշ ըլլալուն կը ձգենք վաղուան։

Յաջորդ առաւօտ դեղագործ Պ. Ֆերմանեանի աջակցութեամբ երկաթագործ Պ. Սարգիսին տանը մէջ, կ'արձանագրենք 21 ընտանիք։ Հազիւ երեկոյան ժամը 6ին Հալէպէն հասնող «փոստա». ինքնաշարժով կը մեկնինք դէպի Ճարապլուս։ Հայ մեքենավարը հայրենասիրաբար կը մերժէ վարձք առնել, ըսելով որ Ներգաղթի արձանագրութեան համար է մեր ճամբորդութիւնը։

Ժամը 7ին կ'իջեւանինք Հ. Բ. Ը. Միութեան Ճարապլուսի մասնաճիւղի Ատենապետ Պ. Տիգրան Թորոսեանի բնակարանը։

Ճարապլուսցիներու մէջ, երեւի, Հայաստանասիրութեան կրակը շատ վառ եղած է որ օթօյէն իջած առեննիս իսկ 50է աւելի մեծ ու փոքր անձեր կային հոն։ Պ. Տիգրան մեր փափաքին վրայ կանչել կուտայ Թաղկ. Ատենապետը, Ղազար աղան, Տէր Մեսրոպը, Հայ Կաթոլիկ երիտասարդ վարդապետը որ գաղութին մէջ լաւ անուն մը շահած է և Մուխթարը։ Ետ խորհրդակցութեան յարմար կը տեսնուի, նախքան արձանագրութեան սկսիլը, Գայմագամ պէյին հետ տեսակցութիւն մը ունենալ։

Յաջորդ առաւօտ ժամը 9ին 3 անձերէ բաղկացած յանձնախումբ մը կը ներկայանայ Գայմագամ Պէյին բնակարանը ու կը յայտնէ նպատակը։ Գայմագամ Պէյը շատ սիրալիր ընդունելութիւն մը կընէ և կը յայտնէ թէ կառավարութիւնը տեղեակ է, կը գովէ ձեռնարկը՝ որ կը նկատէ ժողովուրդի մը ազատ կամքին արտայայտութիւնը։ Յանձնախումբը երախտագիտութիւն և շնորհակալութիւն կը յայտնէ Սուրիական ազնուական պետութեան և անոր արժանաւոր պաշտօնատար Գայմագամ Պէյին, ու կը վերադառնայ որոշեալ Գրասենեակը։ Ժողովուրդը պատրաստ է։ Հինգ անձնուէր երիտասարդներ՝ ՊՊ. Ս. Սարգիսեան, Ս. Պալապանեան, Յով. Պարսումեան, Լ. Անթապլեան, Խաչիկ Եաղլճեան, և Զ. Եաղուպեան կ'օժանդակեն արձանագրութեան։ Երկու օրուան մէջ կը լրացնենք 260 ընտանիքի արձանագրութիւնը։ Ճարապլուսէն մաս մը ընտանիքներ ալ Հալէպ արձանագրուած են։ Երկու յայտնի ընտանիքներ միայն չեն ուզեր արձանագրուիլ։

(Շար.)

Ն. ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Հ. Բ. Ը. Մ. Հ.Ե.Ը.

ՎԱՐԴԱՆԱՆՑԻ

ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

(Սեփ. Թղթակցութիւն)

Հայոց պատմութեան անջնջելի էջերէն մէկը եղող Վարդանանցի տօնակատարութիւնը տեղի ունեցաւ Ազէզի մէջ 10 Մարտ Կիրակի, կէսօրէ ետք ժամը 2ին Հ. Ե. Ը.ի Ակումբին մէջ։

Ժամանակէն առաջ սրահը լեցուած էր։ Որոշեալ ժամուն հանդէսը սկսաւ Սուր. Քայլերգով որ ունկնդրուեցաւ յոտնկայս։ Օրուան նախագահը Արժ. Տ. Խորէն Քհնյ. Ներսէսեան ըրաւ Վարդանանց պատերազմի պատմականը։ Պատշաճ արտասանութիւններ ըրին Ընկերակցութեան անդամներէն Պ. Պ. Ղազարեան, Գ. Տարագճեան և Օր. Ս. Սօլագեան։ Օրդ. Գ. Ֆըլտըգճեանի ղեկավարութեան տակ երգչախումբը յաջող կերպով երգեց «Թնդա՛ հիմանց», «Իմ հայրենեաց» երգերը և «Նորահրաշ» շարականը։ Ընկ.եան վարիչներէն Հ. Աւագեան կարդաց յուզի՛չ և օգտակար ուղերձ մը։

Ապա խօսք առաւ Մասնաժողովին Ա.պետ և օրուան գլխաւոր բանախօս Մէթր Հ. Պէրպէրեան նիւթ ունենալով «Վերլուծում օրուան տօնին»։

Ան, մօտաւորապէս կէս ժամ խօսեցաւ հայրենասիրական շունչով բաբախուն, ելեքտրականացնելով ներկաները, և շատերուն աչքերէն արցունք խլելով։

Հանդէսի վերջաւորութեան տեղի ունեցաւ Վարդանանցէն պատկեր մը, «Վասակի անիծումը Ղեւոնդ Երէցի կողմէ»։ Երէցի դերը շատ յաջող կերպով կատարեց Ընկերակցութեան ժրաջան անդամներէն Պրն. Յակոբ Աթթարեան։ (ԹՂԹԱԿԻՑ)

ԱԶԷԶ

ՎԵՀԱՓԱՌԸ ՊԻՏԻ ԳԱՅ ՄԱՐՏԻ ՄԷՋ

Առաջնորդարանէն քաղուած տեղեկութեան մը համաձայն, Վեհափառին Հալէպ այցելութիւնը, որ տեղի պիտի ունենար ամսոյս 15ին, յետաձգուած է Մարտի երկրորդ կիսամսեակին։ Այցելութեան օրը յայտնի չէ, բայց Վեհափառը 15 օր պիտի մնայ Հալէպի մէջ ու պիտի աչքէ անցնէ գրչագիրները։

⁂ Առաջնորդ Հայր Զարեհ Պէյրութէն պիտի վերադառնա քանի մը օրէն։

ԿԱՐԴԱՑԷ՛Ք ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷ՛Ք
«ԵՓՐԱՏ»Ը

ԿՈՉ

ԳՈՆԵԱՅԻ ԵՒ ՇՐՋԱԿԱՅԻՑ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ

Գոնեայի և Շրջակայից (Գար
ման, Էրէյլի, Աքշէհիր, Ակսե
բայ, Նիկտէ, Պօր, Սպարտա, Պու
տուր) Հայրենակցական Միու
թիւնը վերակազմուած ըլլալ
ներկայումս կոչ կ'ուղղենք ցա
լ որ չունեցող և չարձանագրուա
հայրենակիցներուն, համախմբ
բուիլ Միութեանս շուրջ։ Արձ
նագրուելու համար դիմել, բ
ցի Կիրակիէն, ամէն օր կէսօ
ետքը ժամը 3—5, Ատենապ
Տքթ. Ա. Գոնեալեանին Քլի
քը, Պոսթան Կիւլայ։ (2-